



# ZF CU 1906 . 1981

Чулоо, 15 Июня, 1906, 41. Генерал-майор ордена Святого Георгия 4-й степени, генерал-адъютант, Генерал-губернатор Чуйской области. Чулоо. Родился в селе Кызылбаш, Чуйской области. Учился в Казанской гимназии при Р. С. Казанском университете. В 1880 году окончил гимназию и поступил в Казанский университет на юридический факультет, изучая русский язык, историю, физику, математику, географию, политическую экономию, а также французский язык. В 1885 году окончил университет и был выпущен в чин прапорщика в Томскую губернскую гвардию. В 1886 году был назначен в Томскую губернскую гвардию в чин прапорщика. В 1888 году был переведен в Томскую губернскую гвардию в чин подпоручика. В 1890 году был переведен в Томскую губернскую гвардию в чин поручика. В 1892 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1894 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1896 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1898 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1900 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1902 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1904 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана. В 1906 году был переведен в Томскую губернскую гвардию в чин капитана.

Лягушка-песик зеленоватая синевато-серебристая  
Чернава № 10 = Зеленоватая лягушка синеватая № 10 из коллекции  
Иванова-Песка зеленоватая лягушка, как и выше № 10:

Opus 15 Aug 1906. Original manuscript

to my son George Washington

*J. B. Correll*

January 19, 1890

*W. Wronski*

Eng. E. Langenbuch

Чубаров Геннадий

Gryffindor

Henry F. Englehardt

Guangzhou



**ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԱԴԱՄԱՆԴԵԱՅ  
ՅՈՐԵԼԵԱՆԻՆ**

Ուրախութեամբ եւ երախտագէտ զգացումներով կը յայտնենք, որ Միութեան 75-ամեակի փասահեղ հանգրուանը, ինչպէս վայել էր, սրտառուչ չերմութեամբ ողջունուեցաւ Հայստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ կողմէ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ.  
Վազգէն Ա., Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.  
Ս. Օ. Տ. Տ. Խորեն Ա. եւ Աքռուակից Կոթողիկոս  
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ., Հայ Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արք. Տէրուէրեան,  
Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ն. Ամեն. Տ. Շնորհէ<sup>2</sup>  
Արք. Գալուստեան, Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս-  
Պատրիարք Գերերջանիկ Տ. Հմայեակ-Պետրոս Ժէ.  
Կետիկեան, եւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարա-  
նական Եկեղեցւոյ Միութեան Ատենապետ Վեր.  
Յովհաննէս Ն. Գարենեան Պատուոյ Անդամներն են  
75-ամեակի Յորելենական Կիդրոնական Յանձնա-  
խումբին: Անոնք քարեհանեցան նաև իրենց քարձր  
հովանաւորութիւնը շնորհել յորելենական քոլոր  
հանդիսութեանց, որոնք պիտի կատարուին սփիւռ-  
ֆի հայաշատ գաղութներուն մէջ:

Եկեղեցւոյ աջակից ու լծակից Հ.Բ.Ը. Միու-  
թիւնը իր Ադամանդեայ Յորելեանին եւս արժանա-  
ցան Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մեծի Տանն  
Կիլիկիոյ զոյգ կաթողիկոսներուն. Երուսաղէմի  
Պատրիարք Սրբազան Հօրեւ Տանն Կիլիկիոյ Կաթո-  
ղիկոս-Պատրիարքին սրբատառ կոնդակներուն,  
Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Միու-  
թեան վերապառւելի տանենապետին պատգամին,  
ինչպէս նաև քարձրաստիճան հոգեւորականներու  
ողջոյնի գրութեանց, որոնք պիտի կատարուին սփիւռ-  
ֆի պաշտօնաթերթերուն եւ հայ մամուլին մէջ:

ԴԻՒԱՆ  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ



## ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ

**ԳԱՏՈՒԱՐԺԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՑԱՐԴԱՐԺԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆՑ  
ԵՒ ՄԱՍՆԱԾԻՒՂՈՑ**

**ԵՒ ՀԱՄԱՅՆ ԲԱՐԵՍՔՐ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՍՊԱՇՏ ԱՆԴԱՄՈՑ  
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ  
Ի ԳԱՀԵ ՄՐԲՈՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՑ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԽՈՐՁԻ  
ԵՒ Ի ԳԱՀԱԿԱԼԵ ՆՈՐԻՆ ՈՂՋՈՑՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ**

Նախախնամող բարին Աստուած մեր ազգը բահտաւորեց 1906 թուականին ծնունդով բարեսիրական կազմակերպութեան մը որ մկրտուեցաւ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութին» անունով, անուն որ շուտով դարձաւ համազգային առաքելութին մը ի խնդիր մեր ժողովուրդի հիմքական, կրթական և բարոյական կարիքներու բաւարարման, այսպիսով հանդիսանալով մեր ազգի բարոյ հանճարին վաւերական արտայայտութինը ահա եօթանասուն և հինգ տարիներէ ի վեր, Փրկչին մեր Յիսուսի բարի Սամարացիին անմահ առակը ունենալով իբրեւ գաղափարական հիմք:

Այսպէս է որ երեք քառորդ դար շարունակ, աշխարհի վրայ ուր որ հայ սիրտ մը կը բարախէ, այնտեղ բյոն դրած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան գաղափարականը և առաքելութինը, իբրեւ ազգային-հասարակական առողջ ու հասարակչութիւնն մտածողութիւն և գործելու ուղղութիւն, հայ ազգի բնածին առաքինութիւնները միաձուլած քրիստոնէական գութի ու եղբայր սիրութեան շաղախով:

Թող անսասան ապրի, աճի ու ծաղկի մեր պատմութեան վերջին դարու մնագոյն համազգային այս կազմակերպութինը, միշտ հաւատարիմ իր լուսաբնակ տեսլապաշտ հիմնադիրներու ոգիին, միշտ հաւատարիմ իր բարեսիրական ու կրթական հայապահպան իտէալներուն, միշտ նեցուկ և զօրավիզ հայ ժողովուրդի առաքելական Մայր Եկեղեցիին և համայն հայ ժողովուրդին որ ի Հայաստան և որ ի սփիոս աշխարհի:

Այսօր երջանիկ ենք որ Մեզի կը վիճակուի ողջունել եօթանատուն եւ հինգ տարիներու վաստակը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, ողջունել յատկապէս վերջին մօտ երեք տասնամեւակներու անոր գործունեութեան հզօր թափը եւ շինարար ծաւալուն իրագործումները ընդ նախագահութեամբ մեծանուն ազգային բարերար ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ, Նախախնամութեան ընծան մեր ազգին:

Քիչ անգամ կը պատահի որ մեծ կազմակերպութեան մը ոգին եւ նպատակը այնքան ներդաշնակորէն եւ ամբողջականօրէն նոյնանան տուեալ կազմակերպութեան վերին ղեկավար անձին ու գործին հետ:

Մեր սրտագին աղօթքն է եւ աղերսը Փրկչի Իշման Սուրբ Սեղանի առաջ, որ Տէրը տակալին շատ երկար տարիներ պարգևել ցկեանս նախագահ Տիար Ալեք Մանուկեանին, շարունակելու իր ազգաշէն մեծ երազանքներու կենսագործումը, շրջապատուած յարգանքովը եւ անհուն սիրովը իր գործակիցներուն, բոլորը հարազատ ազնի զաւակները մեր ժողովուրդին:

«Հսկեցէք, հաստատուն կացէք ի հաւատու, ժրացարուք, զօրացարուք: Ամենայն ինչ ձեր սիրով եղիցի» (Ա. Կորնթ. ԺԶ. 14-15): Ամէն:

Վազգէն Ա.  
Կաթողիկոս Ամենայն Հայոց

Տուալ կոնդակս ի 27 Յունուարի 1981 Փրկչական ամի  
եւ ի տումարիս Հայոց ՌՆԼ  
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի

հմր. 1050



# ՅՈՐԵԼԵԱՆՆ ՈՒ ՅՈՐԵԼԵԱՐԾ

ԶԱԻԷՆ ԱՐՔԵՊՈՍ. ԶԻՆՉԻՆԵԱՆ

Իրաւ է որ Յորելինականը թուականը կարեւոր հանգրուան մըն է, պահ մը կանգ ասներու, յետադարձ ակնարկով վերաբնհատում ընելու. Ճանապարհին ուրիշ անցաւ Յորելեարը, յազթահարտուած դժուարութիւններն ու գերբուկները, եւ բարձունքը ուր հասաւ:

Պէտք է երկար եւ շատ մտածած ըլլան, յաւէտ ողբացեալ եւ պատուական հիմնադիրները, Միութեան անունը փնտուած ժամանակ եւ դտած են իւրաքանչիւրը ինքն իր մէջ ուժ, խորհուրդ, նպատակ պարունակող բառեր, հայ, Բարեգործական, Բնդհանուր Միութիւն:

Այս դարուն սկիզբը ծնաւ, այսաել Գահիքէի մէջ, հեռատես եւ մեծանուն հայորդիի մը, Պօղոս Փաշա Նուպարի եւ իր գործակիցներու ջանքերով: Քսաներորդ դարը պատմութեան մէջ նշանաւոր սլիտի մնայ երկու համաշխարհային ոհարկու պատերազմներով, գիտութեան, թէքնիքի շացնող յառաջդիմութիւն ներով: Հայոց պատմութեան մէջ այս դարուն սկիզբը, իր նախընթացը չունեցող գէպագերով պիտի արձանագրուի: Հայոց բոնագաղթն ու Արեւմտեան Հայաստանի հայերէ պարպումն ու դործագրուած Եղեռնը:

Աննախաղէպ այս պատուհաններու թոհուբոնին, հրդեհներու բոցին-ծուխին, մահաբաժամ-ներու արեան եւ օրբերու եւ այրիացեալներու տխուր պատկերին հոեւէն պէտք է գիտենք իր ծնունդը: Նախախնամական, հերոսական գեր կատարելու: Դուք գտէք ճիշտ բառը: Հ. Բ. Լ. Մ. ի Նախարարական օրերու կատարած մարդասիրական, խնամատարական գործերու մասին վկայութիւնները անշուշտ շատ են: Երկու օրինակ միայն կ'ուզեմ յիշել, ուժգնօրէն տպաւորուած ըլլալով:

Երուսաղէմի երջանկայիշատակ Պատրիարք Թորգոմ Սրբ. Արքեպոս.ի կողմէ Զինջինաւան հոգեւոր տուաքելութեամբ զրկուած Տէր Ասողիկ Վարդապետ Ղաղարեան, չուրջ վեց տարի, Խարպին քաղաքին կեդրոնացման ճամբարին մէջ բանուարկուելէ եաք կը վերապանար 1957ին: Եղիպատահայոց Հոգեւոր Առաջնորդ, Մամբրէ Սրբ. Արք. Գահիքէ չէր զտնուէր այլ օրերուն: Դիմաւորեցի Հայր Ասողիկը: Մանկութեան որբ մնացած եւ ապա զրկւած ժառանգաւորաց վարժարանի եւ ընծայարան: Հայց. Եկեղեցւոյ հիսնալի հոգեւորականներէն մէկը, Ապա Եպս. եւ իրաքի հայոց Առաջնորդ, հա-

զիւ պանդոկ հասած, շունչ մը առաւ եւ «խնկրանք մը ունիմ», տար ինծի Հ. Բ. Լ. Մ. ի գրասենեակր: Մենք երախտապարտ ենք այս մեծ միութեան, մեր մանկութենէն ի վեր», ըստ: Այդպէս ալ արձանագրեց հիւրերու տոմարին մէջ, եւ պարաւականութիւն մը կտարածի ներքին բաւարարութեամբ մէկնեցանք:



ԳԵՐՉ. Տ. ԶԱԻԷՆ ԱՐՁ. ԶԻՆՉԻՆԵԱՆ  
Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայ Թեմի

1947ին, երբ Անդլիսկան հոգատար կառավարութիւնը քաջուեցաւ Պաղեստինէն եւ երկիրը երկուքի բաժնուեցաւ, Երուսաղէմի ազգապատճեն կալվածքները մնացին հսրայէլի կողմը, թշնամի երկիր մը մէջ, վարժակալական եկամուտներ ստանալ անհնար էր: Մեր վարժարանները երկու ապարի միացին եւ պատերազմի ու գործածուող արո-

Հ.Բ.Լ.Մ.ի ԵԳԻՊՏՈՍԻ ԿԵԴՐԱՆԱԿԱՆ ՑԱՆՉՆԱԺՈՂՈՎԻ  
ԵՐԿԱՐԱՄԵԱՅ ԱՏԵՆԱՊԵՏ Պ. ՅՈՎՃԱՆՆԵՍ ՔԷՀԵՍԵԱՆ  
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՇՔԱՆՇԱՆԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ

Եգիպտահայոց Բարեխնամ Առաջնորդ Տ. Զաւէն Արք. Զինչինեանէ, Հ.Բ.Լ.Մ.ի Եգիպտոսի Կեդրոնական Յանձնաժողովին ուղղուած նամակէ մը ուրախութեամբ կը տեղեկանանք քէ, Եգիպտոսի Կեդրոնական Յանձնաժողովի երկարամեայ ատենապետ, Հ.Մ.Լ.Մ. Նուպարի - Հելիոպոլիս - պատուոյ նախագահ, ինչպէս նաև Գահիրէի Պատկ. Թէմական Ժողովի նախկին ատենապետ եւ Ազգ. հշխանութեանց երկարամեայ անդամ՝ Տիար Յովհաննէս Քէհեանան, առ ի գնահատութիւն Եգիպտահայ գաղութին մէջ իր ունեցած գործունեկութեան, Ամենայն Հայոց Կարողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ի կողմէ արժանացած է Ս. Ներսէս Շնորհալի շքանշանին:

Այս մասին Հայրապետական սրբաւոան կոնդակն ու շքանշանը երբ ստացուին Առաջնորդ Մրրազան Հօր կողմէ հանդիսաւոր իրադրութեան մէջ պիտի յանձնուին շքանշանակիրին:

Իտական բոլոր տեսակի զէնքերու սարսափին ներքեւ ապրեցանք, գետնայարկ ապաստանարաններու մէջ: Մըսց Յակոբեանց վանքին մէջ, մեզի հետ չուրջ երեք հազար հինգ հարիւր հայեր ապրեցան այդ դժխնմ օրերուն: Այս բազմութիւնը ապրեցնողը եղաւ Հ.Բ.Լ.Մ.ի նիւթական նպաստն ու օժանեցակութիւնը միայն:

Աշխարհի հինգ ցամաքամասերու վրայ ցրուած հայկական գաղութիւնները միայն Փիզիքական տնապահովութեան մէջ չէ որ կը գտնուին: Հայրենիքն հեռու, տարսանկուած բոյսի նման են, կը տժգունին: Մարմնական սնունդին նման, հոգեւոր եւ մշակութայի արժէններու, իմացական սնունդն ալ կարեւոր է: Հ.Բ.Լ.Մ.ը ահաւասիկ այլ սնունդը կը ջամրէ: Համարեայ բոյսը հայ գաղթօճախներու մէջ իր անունով բացուած հայ վարժարանները լաւազոյն ապացոյցներն են այս հաւասարութիւն: Հ.Բ.Լ.Մ.ը պահեց, պաշապանեց նախորդ սերունդը, բայց կը հաւատաց թէ ազգի մը լաւագոյն ապագան կ'երաշխաւորուի իր նոր, երիտասարդ սերունդով: Ռւստի ամենուրեք կասուցանել առուած երիտասարդական, պատանեկան կեդրոններ եւ ակումբներ: Տեսած եմ այն սքանչելի չէնքերն ու կեդրոնները որոնք կասուցանել առուած կամ գնած է ի Պուէնոս Այրէս, Սան Փաւլօ, Մօնթէվիտէօ, Լոս Անձէլոս, Պէրութ, Աղեքսաներիահ, որոնք իրենց արդիւնաշատ գործունէնութեամբ, արտասահմանի այս ժամանակաշրջանի հայոց պատամութեան մէջ իրենց փառուոր տեղը պիտի ունենան անկասկած:



Այս ուրախ առքի Հ.Բ.Լ.Մ.ի Եգիպտոսի շրջանակը եւ «Տեղեկատու»ի խմբագրութիւնը զերմօրէն կը շնորհաւորեն Պ. Յովհաննէս Քէհեանին:

Իրաւամբ ըսուած է թէ այս Մէծ Միութիւնը կը նուանի ապակիէ դղեսկի մը որուն ներսը կ'երեւի: Ժողովուրդին տրուած կանոնաւոր համարատուութիւնները այս մասին ամենէն զօրաւոր ապացոյցն են: Այս պատճառաւ ալ բազմաթիւ են անոր բարերարները եւ պատկառելի են նաև տրուած անշարժ կտակներն ու նուիրատուութիւնները: Բարերարները հաւատացին, ու կը հաւատան Հ.Բ.Լ.Մ.ի կատարած բարերար գործին:

Բախտաւոր է Միութիւնը և մեր ժողովուրդը, ունենալով այս մէծ Միութեան իրեւու նախագահներ, լուսամիտ, հեռաւոր և խոհական առաջնորդներ, ինչպէս հիմնադիրը, Գալուստ Կիւլպէնկեանը, Գարակէօղեանը եւ Ալեք Մանուկեանը:

Հայաստանեաց Եկեղեցին ետք, ամէնէն չատանդամ ունեցող կազմակերպութիւնն է ան արտասահմանի մէջ:

Խնամատարական, կրթական, պատանեկան, երիտասարդական, կառուցողական, հրատարակչական, մշակութային եւ այլ իր բազմերես գործին վերաբերմամբ եւ իր բարերարներուն հանդէպ, եւ ըստասպագիտական իրու զգացում ունիւք միայն:

ԴՅամենայ ալամանդեայ Յորելեանին առիթով և պատկառելի վաստակին դիմաց, կը մասթիւնք որ Միութիւնը ամբացնէ իր կազերը ազգին զաւակներուն միջեւ, վասն զի «Միութիւնը զօրութիւն է» եւ իր ազնիւ, ազգաշնչն ու կրթանուէր առաջադրութիւնները նորանոր յաջողութիւններով պատկէ:

# ԱՐԱՄԱՆԴԵԱՅ ՅՈՒԹԵԼԵԱՆԸ

Յ. ՀԱՄԲԻԿԵԱՆ

75 տարիներ առաջ, 15 Ապրիլ 1906-ին, Ս. Զատկի առաջին օրը, Գահիրէի մէջ հիմնուեցաւ Հ.Բ. Բ. Միութիւնը որ լստ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս Տ. Տ. Վաղգէն Ա. ի բնորոշումին «Մեր ազգային կեանքին մէջ իբրև ապահաղաքական կազմակերպութիւն մեր սրբազն եկեղեցիկն անմիջապէս ետքը կու զայ եւ որուն կը վիճակուի բարոյական եւ մտային ներշնչումով առաջնորդել Հայ Ազգը»:

Եւ երբ մեր եկեղեցին մեր հոգիին սնուցիչն է, Հ.Բ. Բ. Մ. ը մեր նիւթական ինքնարարաւութեան, կը թական, շինարարական եւ խնամատարական գործերու մեծագոյն օժանդակն է ու հայ որտին եւ մոքին արժանաւոր պաշտպանը:

Հ.Բ. Բ. Մ. ը գործունէութեան իրեւ ծիր ամբողջ ազգը նկատի ունի, եւ այդ իսկ նպասակով, ան առանց յարանուանական կամ զաղափարական խարութիւն դնելու, կը ձգտի ստեղծել միութիւն մը, միասնականութիւն մը, մեր ժողովուրդը յուղող կարեւոր հարցերուն շուրջ:

Մեր ժողովուրդը հակառակ դարերու հայածանքին զժնդակ պայմաններուն, կրցես է իր գոյութիւնը պահել, մշակութային եւ տնտեսական մարզերուն մէջ զբաւելով առաջնակարգ գիրք մը:

Այդ դիրքը սակայն, քաղաքական վերիվայրումներուն իրեւ հետեւանք վտանգուեր է եւ խախտեր:

Հայերը, ստիպման տակ բոնի գաղթեր են եւ օտար հորիզոններու տակ կազմակերպուեր՝ ու բարգաւաճեր: Հայահոծ գաղութներ ունեցեր ենք եւ կարծեալ յորձանքը եկեր եւ մեզ ցրուեր է:

Քաղաքական մտքին հետ, տնտեսական մեր յաջողութիւնները երբեք չեն կրցած խորչակին առաջքը առնել մինչեւ 20-րդ դարու արեւմտահայութեան քաղաքական մեծագոյն դէմքին, ճարատար եւ հեռաւես յղացքը՝ Հ.Բ. Բ. Մ. ի հիմնադիր Պօղոս Նուալարի երազը, հայութիւնը համախմբելու Մի՛թեթեւմն մը շուրջ:

1930-ին Միութեան քսանհինգամեակի նախօրեակին՝ հիմնադիր նախագահը Միութեան բոլոր անդամներուն եւ բարեկամներուն ուղղուած իր յուղիչ պատգամին մէջ Հ.Բ. Բ. Մ. ի համար կ'ըսէր «Պիտի զայ օր մը ուր բոլոր հայերը անխտիր պիտի սիրեն ամիկա իբրև ամենափայլուն արտայայտութիւնը ազգային միութեան եւ իբրև համերաշխու-

թեան եւ գործակցութեան մեծասահչ գործ մը» եւ Միութեան բարգաւաճումին մասին խօսելով կ'աւելցնէր «իմ կարծիքովս, այս բարգաւաճումը կախում ունի բոլոր վարիչներուն աշխատակցութենէն յարգանքի եւ վասահութեան նոյն զգացումին մէջ միացած, բոլոր անդամներուն հաւատքէն յաղքանակին մէջ այն իտէալին զոր Միութիւնը կը հետապնդէ իր ստեղծումէն ի վեր»:

Եւ Հ.Բ. Բ. Մ. ը իր իր հիմնագրութենէն ի վեր, չորսհիւ ազգին մէջ իր վայելած յարգանքին եւ վստահութեան, ունեցած է բազմաձիւղ գործունէութիւն մը, աշխատելով գոհացում տալ մեր ժողովուրդին հիմնական կարիքներուն, ժամանակին պահանջներուն պատշաճեցնելով իր գործունէութեան ծիրը:

Միութեան գործունէութեան ստացած ծաւալը՝ քաղաքական եւ տնտեսական պայմաններուն պարտադրանքը, ինչպէս նաև ժամանակի փորձառութեան ներշնչած դասերը մղած են Միութիւն Ընդհանուր Ժողովը, հիմնական կանոնագիրը պարբերական փոփոխութիւններու ենթարկելու:

Հստ վերջնագոյն բարեփոխեալ կանոնագրին Միութեան ընդհանուր նպատակները խտացած են հետեւեալ կէտերուն մէջ:

Ա— Օժանդակել հայ ժողովուրդին եւ իր հայրենիքին բարոյական, մտաւորական եւ մշակութային զարգացման:

Բ— Օգնել անոնց նիւթական ու տնտեսական վիճակին բարելաւման:

Գ— Քաջալերել սոյն արդիւնքները յառաջ բերելու ծառայող, ամէն նախաձեռնութիւն, գործ ու հրատարակութիւն:

Դ— Նպաստել, մասնաւոր պարագաներու մէջ, ուրիշ ամէն մարդասիրական ձեռնարկներու:

Եւ այօր Միութիւնը երեք քառորդ դարու վրայ երկարող բեղուն եւ վաստակաշատ գործունէութիւն մը եւաք, կը ներկայանայ աւելի եւս զօրացած, վերանորոգուած ու պատրաստակամ շարունակելու իր առաքելութիւնը:

Ու երբ խօսինք Միութեան կարած երկար ճանապարհն մասին ու ծանրանանք ի մտանաւորի անոր վերջին քսանհինգամեակին ընթացքին արձանագրած բացառութիւնը կը արագ կ'ըսէր «Պիտի զայ օր մը ուր բոլոր հայերը անխտիր պիտի սիրեն ամիկա իբրև ամենափայլուն արտայայտութիւնը ազգային միութեան այժմու ցկեանս»:



Ալ. Սարուխանի այս գրութիւնը լոյս տեսած է քուականէս 15 տարիներ առաջ, Միութեան 60ամ-եակին նուիրուած Յուշարարի թիւին մէջ:

Շօշափուղ հարցը, հակառակ տարիներու քա-ւալումին, ոչ միայն կը մնայ այժմէական, այլ կը ներկայանայ որպէս հետզհետու աւելի ննշող եւ հրա-մայական պահանջ մը, որ իր արմատական լուծու-մին կը սպասէ:


Եգիպտահայ գաղութը պահելով իր աւանդու-թիւնները, անգամ մը եւս յառաջապահ հանդիսա-ցաւ, շնորհիւ իր արժանաւոր զաւակներէն՝ Հայ Ա-ւետարանական Համայնքի նախագահ՝ Տիար Աւե-տիս Զագբընեանի կողմէ Ե.Պ. 50,000-ի նուիրատու-ուրեամբ, Գահիրէի Ազգ. Առաջնորդարանին մօտ, ի յիշատակ իր ողբացեալ Տիկնոց հաստատուած «Վերժին Զագբընեան Հիմնադրամ»ին, որուն եկա-մուտները կը գործածուին Եգիպտահայ վարժա-րաններուն մէջ հայագիտական նիւթեր դասաւան-դող ուսուցիչներուն քաջալերական յատկացումներ կատարելու:

Այս դրական նախաքայլը խորապէս գնահատե-լի ըլլալով հանդերձ, կը սպասուի համագաղութ-ա-յին տարողութեամբ նախաձեռնութեան մը, որ նիւ-թական առաւելութիւններ ստեղծելու կողքին, հաշուի առնել նաև ազդու եւ որքան կարելի է ճրշ-գրիտ շափակիշներու ստեղծումը, որպէսզի գնա-հատուին միայն այն ուսուցիչները որոնք արժանի են գնահատանքի, այլ խօսքով՝ կարողութիւնը եւ գործնական պատրաստութիւնը ունին, հայ ոգին եւ հայ լեզուն իրենց աշակերտներուն փոխանցելու:

Մեր վարժարանները, Սփիւրէի ամբողջ տա-րած էին, ըլլան անոնք ազգային կամ կազմակեր-պուրթիւններու ենթակայ վարժարաններ, բոլորն ալ առաւել կամ նուազ չափով, վարակուած են «վկայական»ի ախտէն, երբ իրենց գլխաւոր առա-քելութիւնը պիտի ըլլար ուսեալ մարդ պատրաստե-լու առընթեր, ՀԱՅ ՄԱՐԴ պատրաստէլը, այս բառին ամբողջական եւ ամենախորունկ իմաստով:

Կարելի չէ հայութիւն՝ առանց հայ մարդու, ինչպէս կարելի չէ հայ մարդ աւենեալ առանց լաւ պատրաստուած եւ նիւթապէս լաւ գնահատուած մասնագէտ հայ ուսուցիչի:

Ժամանակն է որ այս հարցին մեր մօտեցումը, տեսականէն անցնի գործնականի եւ Սփիւրէի մէջ հայապահպանումի անունով գործող ԲՈՒԼՈՐ կազ-մակերպութիւնները անխտիր, իրենց համար հար-ցերու հարցը նկատեն, հայ ուսուցիչին եւ մասնա-տրապէս հայագիտական նիւթերու ուսուցիչին պատրաստութեան եւ գնահատումի պարագան:



ՆԱՀԱՏԱՆՔԻ խօսքը հոն ժի-այն պէտք է, ուր գործը չի խօսիր: Հ. Բ. Ը. Միութեան պարագային, այնքան բարձր-ազադակ կը խօսի 60 տարուան իր գործը որ ամենէն արժէքա-ուր գնահատականն իսկ անլսելի կը մնայ ա-նոր առջեւ:

Միամիտ չենք, ոչ իսկ իրենք՝ վարիչները, յաւակներու չափ թէ այս երկարատես գործու-նէութիւնը գերծ եղած ըլլայ թերիններէ եւ վը-րիպաններէ: Սիալն ու թերին՝ գործունէու-թեան մը անխուսափելի ընկերներն են: Խսկա-կան սիալը՝ տեսնուած թերին չըրագրելն է, քանի որ անիկա գործուած կ'ըլլայ գիտակցո-րէն:

Բարեբարախոսաբար այս Մէծ Միութեան գը-լուիր գտնուած են միշտ իրատես մարդիկ, բա-ւական ձկուն՝ մատնանշուած կամ տեսնուած թերինները սրբագրելու համար, կարելիութեան սահմանին մէջ: Վարիչները որքան գիտեմ, եր-րեք չեն արհամարհած եղած թելագրութիւն-ներն ու քննադատութիւնը, այնքան ատեն որ անոնք կը բիսին Միութեան եւ Աղդին չահերէն, եւ ոչ այս կամ այն նկատումներէն:

Միութեան Վաթուունամեակին առթիւ յա-ջողութեան ջերմագին մաղթանքներս կը յշեմ Կեդրոնին, ինչպէս նաեւ Եւրոպայի նորակազմ Յանձնաժողովին, եւ չնորհաւորութիւններս՝ բոլոր անդամներուն: Իրեւ 40 տարուան Հ. Բ. Ը. Մ. թիւ, եւ Գահիրէի Շրջանային Վարչութեան բազմամեայ անդամ, ինքինքիս թոյլ կուտամ բաղձանք մը աւելցնել մաղթանքներուս վրայ: Բաղձանք՝ որ կրնայ նորութիւն մը չըլլալ՝ բայց առնուաղն անկեղծ ըլլալու արժանիքնե-րը ունի...

# ԿԱԶՄԵՆՔ «ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ» Ի ՖՈՆՏԸ

ԱԼ. ՍԱՐՈՒԻԽԱՆ

Արագութեան եւ կեանքի պայմաններուն խելայեղ փոփոխութեան այս դարուն՝ վաթ-սուն տարիները վեց դարու չափ երկայն կը թը-ւին։ Ինչ որ դեռ երէկ անհրաժեշտ կը թուէր՝ այսօր կը նոյնիսկ աւելորդ դարձած ըլլալ։ 1906ին որոշ նպատակներով հիմնուած կազմակերպութիւն մը չէր կրնար կեանքի այս յարա-փոփոխ բնթացքի թափին չենթարկուիլ։

Իր հիմնարկութիւնը կը զուզադիպէր երբ չայութեան առջեւ ցցուած էր լինել թէ չինն-լու հարցը։ Կերպով մը այդ հարցին հետեւանքն իսկ էր անիկա, բայ այնմ պատրաստուած ու սպառալինուած։ Իր դերը եղաւ նախախնամական երբ մեր պատմութեան մեծադոյն ողբեր-դութեան վէրքերը գարմանել հարկ եղաւ։ Որք, զարդական, սովեալ, մերկ եւ հիւանդ, որոնց հասնելու հարկին տակ կը գտնուէր անիկա։ Բարիք գործել, «բարիք» բառին մարդասիրա-կան եւ քրիստոնէտական ամենալայն առումով։

Այս օրէն տաղին, որքան փոխուած է հա-յութիւնը։ Վէրքերը գոցուած՝ անիկա ինքնա-րաւ դարձած է այժմ։ Պիտի թուէր կարծես թէ, այնուհետեւ Բարեգործականին կը մնար լուծարքի ենթարկել իր սկզբնական բարեսի-րական գործունէութիւնը։

Բայց եկէք տեսէ՛ք, թէ ընդհակառակն ա-նիկա ինքինքը գտաւ այլապէս կենսական նոր հարցի մը առջեւ։ Եթէ երէկ կար ֆիջիքադի՛ լինել թէ ԶԼԻՆԵԼՈւ հարցը, այսօր կայ որ-պէս լինել թէ ՄՆԱԼՈւ հրատապ հարցը։ ԿԱՐՄԻՐ ԶԱՄԴԻ փոխակերպուեցաւ ՃԵՐՄԱԿ ԶԱՄԴԻ, որ անտեսանելի ըլլալուն՝ շատ աւելի վտանգաւոր է։ Մենք այս երեւոյթին՝ ԳՈ-ՅԱՏԵԽՈՒՄ անունը տուած ենք։ Բացառապէս զուտ հայկական մտահոգութիւն մը, օտար-ներուն անծանօթ, այնքան որ անոր համար-էք բառն իսկ գոյութիւն չունի իրենց մօտ։

Անոր դէմ պայքարը բուռն է եւ դաժան, եւ մեղի միայն կ'իյնայ գտնել դարմանը անոր, քանի որ իր նախընթացը չէ ունեցած աշխար-չիս մէջ։

Բարեգործականը, իբրեւ հայկական մե-ծադոյն եւ ամէնազօրեղ մարմին՝ լաւապէս ըմբռնած է իր ուսերուն ինկող այս նոր առա-քելութեան կարեւորութիւնը։ Առաքելութիւն, որ «բարեգործութիւն» ըլլալէ աւելի՝ «պար-տականութիւն» է, ինչպէս զինուորին կոիւը՝

ուազմաղաշտի վրայ։

Բարեբախտարար, պայքարին ստացած սուր հանգամանքին համեմատութեամբ, Բա-րեգործականն այսօր շրջապատուած է նպաս-տաւոր շատ մը զօրաւոր ազդակներով։ Բարի-քի եւ կարեկցութեան կարօտ հայերուն թիւը գրեթէ զերօյի իջած է, իսկ իրեն օգնողներուն թիւը՝ բազմացած։ Գոյամարտի իր ձիգերուն մէջ իր կողքին կանգնած կայ այսօք, հոգ չէ թէ առայժմ փոքրիկ՝ բայց օրէ օր ունճա-ցող Հայաստանը։ Արտասահման դրկած իր մտաւորականներով, արուեստագէտներով, եւ Շիտնականներով, եւ մասնաւորապէս միջադ-պային ամէն մարզին մէջ Հայ աղդին վարկը բարձր բռնող իր ներկայացուցիչներուն առ-թած հպարտանքով, անիկա ունճացող Սփիւր-քահայութեան երակներուն մէջ տեւապէս նոր արիւն կը ներարկէ։ Այսպէսով զգալապէս զօ-րացնելով անոր տոկալու, ուստի եւ փրկուե-լու կարելիութիւնները։

Ահա թէ ինչո՞ւ Միութեան այերուուան ա-ռաքելութիւնը փրկութեա՞ն գործ մըն է, ա-ւելի քան բարեգործութիւն՝ այնքան որ պիտի տարբուէի խորհելու թէ անոր աւելի պիտի յար-մարէր Հայոց Փրկութեան Ընդհանուր Մի-ութիւն» անունը, — Հ. Փ. Ը.։ Բայց այս չէ հականը։

Ըսինք, չկան այլեւս հին օրերը։ Զկայ ՀԱՅԻ ՍՈՎՎԼ, բայց կայ ՀԱՅ ՄՏԱԽՈՐԱԿԱՆԻ ՍՈՎՎԼ։ Առաջին պարագային մահը Փիղիքա-կան է, երկրորդին՝ ողեկան։ Արանց մտաւո-րականի՝ զուր են թափուած բոլոր ճիգերը։ Իսկ մտաւորական հասցնելու համար էական պայման է ունենալ մեծ թիւով ՀԱՅՅԻՒՆ, ԼԵ-ԶՈՒԻՒՆ ՈՒ ՄԵԱԿՈՅԹԻ հմուտ եւ գիտակից ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ։

Աւելորդ է ըսել, թէ հակառակ բոլոր բա-րիկամեցողութեան եւ զոհողութեան՝ հա-մայնքի մը պայմանները թոյլատու չեն կը նար ըլլալ հայ ուսուցչին ապահովելու ասղելա-կերպի այնպիսի մակարդակ մը, որ իսայց հանդիսանար նոր սերունդին, նուիրուելու այդ ասպարէզին։ Օտար վարժարաններն իսկ՝ հա-կառակ իրենց բարձր սակերուն՝ կարօտ են միշտ պետական աջակցութեան։ Որքան ալ աղքասէր ու զոհաբերող ըլլայ հայ երիտա-սարդ մը, ան մտահոգուած իր ներկայով։

# Հ.Բ.Ը.Ը ՍԵՂՄ ԳԻԾԵՐՈՎ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

\* Միութիւնը հիմնուած է Գահիքէի մէջ, 15 Ապրիլ 1906-ին:

\* 1924 Մայիս 5-ին ան կը վերածուի Զուիցերիական իրաւավիճակով ընկերակցութեան, օրինական կեդրոն ունենալով Լոգանք, իսկ վարչական կեդրոն՝ Փարիզը:

\* Համաշխարհային Բ. պատերազմի ընթացքին 1940-ին, Փարիզի կեդրոնին իրաւասութիւններ կը փոխանցուին Նիւ Եորք՝ Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողովին, որպէսզի Միութիւնը գերծ մնայ պատերազմի վերիվայրումներէն:

\* 19 Փետրուար 1955-ին Միութիւնը կը առանայ Ամերիկեան իրաւավիճակ, պահելով հանդերձ Զուիցերիական իրաւավիճակը:

\* Մայիս 1970-ին կայացած բացառիկ ընդհանուր ժողովով, կը վաւերացուի Զուիցերիական իրաւավիճակով ընկերակցութեան բարեփախեալ կանոնագիրը ու անոր վարչական կեդրոնը կը դառնայ Լոգանք եւ իրաւասութեան սահմանները՝ Եւրոպա, Միջին Արևելք եւ Ափրիկէ:

\* Միութեան հիմնադիր նախագահը եղած է Պողոս Նուպար Փաշա (1906-1930), որուն յաջորդող նախագահները եղած են Գալուստ Կիւլպէնկեան (1930-1932), Զարեհ Նուպար (1932-1940) եւ Արշակ Գարակեօնեան (1942-1953):

\* 1953-ին ի վեր Միութեան նախագահն է Տիար Ալեք Մանուկեան:

\* 1970-ին ի վեր Զուիցերիական իրաւավիճակով ընկերակցութեան պատուակալ վարիչ պատուիրակն է Տիար Արա Զամբերքէն:

1940-1942ին, երբ միրանսառ զրուււու երկիր մըն էր, Հ. Բ. Ը. Ը Միութեան Փարիզի պաշտօնատեղին առժամանակ ժողովով մը կը կառավարուէր Տոքթ. Պողոս Քոլունանի զլխաւորութեամբ, տրուած ըլլալով որ կեդրոնական Վարչութիւնը պատերազմին պատճառով իր իրաւասութիւնները Ամերիկայի կեդրոնական Յանձնաժողովին փոխանցած էր:

Հ.Բ.Ը. Միութեան ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ


ՄԿԻՉԲԷՆ ՄԻՆՉԵՒ ԱՑԱՅՈՐ




Ա.Ե.Բ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
ԶԿԱՆԸ ՆԱԽԱԳԱՀՆ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՒԹՅԱՆ  
(1932 — 1940)



ԳԱՐԱԿԻՍ ԿԻՒԹՎԵՆԿԵԼԱՆ  
(1930 — 1932)



ԱՐԵԱԿ ԳԱՐԱՎԵԶԵԱՆ  
(1942 — 1953)



ՊՈՂՈՍ ՆՈՒԹՅԱՆ ՓԱՇԱ  
(1906 — 1930)

## Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

- \* ՊՈՂՈՍ ՆՈՒԹՅԱՆ ՓԱՇԱ
- \* ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ ՓԱՇԱ
- \* ԵՐՈՒԱՆԴ ԱՂԱԽՈՆ ՊէՅ
- \* ՏՈՔԹ. ՆԱԶԱՐԵԹ ՏԱՂԱԼԻԱՐԵԱՆ
- \* ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ
- \* ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅՅԵԱՆ
- \* ԿԱՐԱՊԵՏ ՇԵՐԻՏԱՋԵԱՆ ՊէՅ
- \* ՄԿՐՏԻՉ ՄԱՐԿՈՍՈՅ ՊէՅ
- \* ԱՌԱՔԵԼ ՆՈՒԹՅԱՐ ՊէՅ
- \* ՅՈՎՀԱՆՆԵԼ ՅԱԿՈԲԵԱՆ

# Հ. Բ. Ը. Մինիթեան իրակ կառուկ

Ամերիկեան իրաւավիճակ

Ա. - ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ՝

որ կը մարմնաւորուի

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՌ՝

օրէնսդիր եւ համարառու Գերազոյն Մարմին

որ ամէն տարի կը գումարուի

Նիւ Եորք ու կրնայ գումարուիլ այլուր եւս եւ որուն կը մասնակցի՝

անձամբ կամ փոխանորդագրութեամբ,

մէն մին իրաւասու անդամ, աշխարհի չորս ծագերէն,

ինչ իրաւավիճակի որ ալ պատկանի։

Բ. - ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ՝

19 անդամներէ բաղկացած՝

4-ը Եւրոպայէն, 2-ը Միջին Արեւելքէն ու 13-ը Ամերիկայէն  
եւ որ կ'ընտրուի վերոյիշեալ Համա-Միութենական Ընդհանուր Ժողովէն  
ու կեղոնն է նիւ Եորք։

Գ. - ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՑԱՆՉՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Դ. — ՄԱՍՆԱԺՈՂՈՎՆԵՐ՝ ԱՐԱՆՅ, ՏԻԿՆԱՆՅ  
ԿԱՄ ԽԱՌՆ ՄԱՍՆԱՃԻՒԴՆԵՐՈՒ

ՑԱՆՉՆԱԽՈՒՄԲԵՐ

ՏԻԿՆԱՆՅ ՄԱՐՄԻՆԵՐ

ԵՐԻՑԱՆԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ

# ԿԱՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԳՐԱԿԱՆ ԽԱԾՔԸ

Զուիցերիական իրաւավիճակ

Ա. - ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ՝

բաղկացած

Համա-Միութենական Համաշխարհային Ընդհանուր Ժողովին ընտրուած  
Կեղրոնական Վարչական Ժողովին 19 անդամներէն՝  
օրէնսդիր և համարառու զերագոյն Մարմին  
Հ. Բ. Ռ. Միութեան Զուիցերիական իրաւավիճակով Ընկերակցութեան  
որ ամէն տարի կը դումարուի լողան։

Բ. - ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ՝

Բաղկացած 7 անդամներէ՝ Ընդհանուր Ժողովին ծոցէն  
4-ը Եւրոպային, 1-ը Միջին Արեւելքէն, 2-ը Ամերիկային  
որուն վերահսկողութեան տակ է Եւրոպան  
և որուն կապուած են Լիբանանն ու Եգիպտոսը իրաւականօրէն  
Կեղրոնն է լողան։

Գ. - ՕԺԱՆԴԱԿ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՒ ՕԺԱՆԴԱԿ ԱՆԴԱՄՆԵՐ

Հ. Բ. Ռ. Միութեան Զուիցերիական իրաւավիճակով Ընկերակցութիւնը՝  
կ'ունենայ՝ ամէն ուր որ հարկ դառնայ՝  
Օժանդակ Մարմիններ՝ ի մասնաւորի Լիբանանն ու Եգիպտոս  
և Օժանդակ Անդամներ՝ որոնք Համա-Միութենական  
իրաւասու անդամներուն նման ու հաւասար գծի վրայ,  
կը մասնակցին համա-Միութենական Ընդհանուր Ժողովին,  
ընտրող են ու ընտրելի։

**Հ.Բ.Ը.Մ.Դ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱՆ  
ԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ**


ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ	Նախագահ
ՎԱՐԴԻԳԻՍ ՄԿՐՏԻՉԵԱՆ	Փոխ Նախագահ
ԱՐԱ ԶԱՄՔԵՐԹԻՆ	»      »
ՍՈՒՐԵԿՆ ՖԼՄՁԵԱՆ	Գանձապահ
ՆԱԶԱՐ ՆԱԶԱՐԵԱՆ	Փոխ Գանձապահ
ՌԻՉԼՈՅ ԿՐԵԿԼՈՒ	Ատենապալիր
ԿՐԵԿԼՈՒ ԱԴԱՄԵԱՆ	Խորհրդական
ՆԱՓՈԼԵՈՆ ՊԻՒԼԻԻՔԵԱՆ	»
ՅԱԿՈԲ Ս. ՏԼՐՏՔԵԱՆ	»
ԱՐՇԱԿԻՐ ԿԵՕՆՁԵԱՆ	»
ԳԵՈՐԳ ՔԵՇԻՇԵԱՆ	»
ԵԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆ	»
ՀԱՅԿԱՇԻՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ	»
ԷՕՃԻՆ ԲԱԲԱԶԵԱՆ	»
ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿԵԱՆ	»
ԲԵՐԿՐՈՒՀԻ ՍՎԱՃԵԱՆ	»
ՌՈԺԻ ԶՐԲԱՇԵԱՆ	»
ՊԵՐԻ ԶՈՐԹԵԱՆ	»
ՄԻՍԱՔ ՀԱՅԿԵՆՑ	Բնդէանուր Տնօրէն

ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	Պատուակալ Անդամ
ԵՐՈՒԱՆԴ ՏԿՄԻՐՁԵԱՆ	»      »
ՆՈՒՐՀԱՆ ՖՐԵՆԿԵԱՆ	»      »
ՄԱՔՐՈՒՀԻ Մ. ՅՈՎՍԵՔԵԱՆ	»      »
ԼԻԼԱ ԳԱՐԱԿԻԶԵԱՆ	»      »
ՄՈՒՇԵԴ ՃԻԵՐՃԵԱՆ	»      »

**Հ.Բ.Ը.Մ. ԶՈՒԻՒՑԵՐԻԱԿԱՆ ԻՐԱԻԱՎԻՃԱԿՈՎ  
ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԱՐԻՉ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԸ**

<b>ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ</b>	<b>Նախագահ</b>
<b>ԱՐԱ ԶԱՅՐԵԲԵՐԹԻՆ</b>	<b>Փոխ Նախագահ եւ Պատուակալ Վարիչ-Պատուիրակ</b>
<b>ՌՈՒԲԵ ԶՐԲԱՇԵԱՆ</b>	<b>Առենադպիր</b>
<b>ԷԺԻԿԻՆ ԲԱՅՍԶԵԱՆ</b>	<b>Գանձապահ</b>
<b>ՀԱՅԿԱՇԵՆ ՈՒԶՈՒԵԱՆ</b>	<b>Խորհրդական</b>
<b>ՆԱՓՈԼԵՈՆ ՊԻԻԼԻԻԻՔԵԱՆ</b>	<b>»</b>
<b>ՍՈՒՐԵՆ ՖԵՍՁԵԱՆ</b>	<b>»</b>
<b>ՄՈՒՇԵՂ ՃԻԵԲՁԵԱՆ</b>	<b>Պատուակալ Անդամ</b>

**ԵԳԻՊՏՈՍԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  
ԿԱԶՄԸ**




**Զախէն աջ՝  
Նստած**

Պ.Պ. Հայկազուն Քիւրքձեան (Փոխ-ատենապետ)  
Յովհանէս Քէհեայեան (Առենապետ)  
Արթօ Պըլըքտանեան  
Բիւզանդ Բրուտեան (Գանձապահ)

**Ուղի**

Պերճ Թէրզեան  
Օննիկ Ալիքսանեան  
Յակոբ Համբիկեան (Առենապետիր)  
Վահան Ալեքսանեան

Հ.Բ.Ը.Մ. ԳԱՀԻՐԵՒ



**Զախէն աջ՝**

**Նստած**

Պ.Պ. Նորայր Տէօլլէթեան  
(Առենագլուիր)

Յակոբ Էքսէրձեան  
(Առենապետ)

Ժորժ Միքայէլեան  
(Փոխառաջնապետ)

Մարտիկ Պալահեան  
(Գանձմաղահ)

**Ոտքի**

Պ.Պ. Յովհաննէս Տընկձեան  
Յակոբ Բամպուքձեան  
Վահան Զէջճէնեան

Հ.Բ.Ը.Մ.—ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ



**Զախէն աջ՝**

**Նստած**

Տոքթ. Կարապետ Անսուրեան  
(Առենապետ)

Պ. Մինաս Պահտոյեան  
(Առենագլուիր)

**Ոտքի**

Տոքթ. Քրիսիթիան Թօսունեան  
(Փոխառաջնապետ)

Պ.Պ. Կարօ Էսէրեան  
(Գանձմաղահ)

Նազարէթ Գարթալեան  
(Փոխառաջնապետ)

# ԱՐԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԶԱՆԱԶԱՆ ԿԱԶՄԵՐԸ

## Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ—ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

Զախէն աջ՝

Նստած

Պ.Պ. Սիմոն Սիմոնեան

(Բ. Փոխ-Առենապետ)

Գրիգոր Շահպէնտէրեան  
(Առենապետ)

Հրանդ Թուֆայեան  
(Ա. Փոխ-Առենապետ)

Պոտոս Արգարեան  
(Գանձապահ)

Ալոքի

Պ.Պ. Պէլըճ Թէրզեան

Վահէ Վարժապետեան  
Անդրօ Վարժապետեան

Հրաչ Սիմոնեան  
(Առենապալիր)

Գէորգ Բրուտեան

Ժիրայր Տեփոյեան  
(Բացակայ)



## Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ—ԱՐԵՔՍԱՆԴՐԻԱ



Զախէն աջ՝

Նստած

Պ. Վահրամ Թօսունեան  
(Առենապետ)

Տ. Արաքսի Դաւթիթեան  
(Պատասխանատու  
Հանդէսներու և  
Զեռնարկներու)

Պ. Գէորգ Կարապետեան  
(Փոխ-Առենապետ)

Ալոքի

Տոքթ. Արթո Արթինեան

Պ.Պ. Հայկաղ Տէտէեան  
(Գանձապահ)

Վլէժ Սէֆէրեան  
(Առենապալիր)

Հայրապետ Չոլաքեան

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Զախէն աջ՝

Պ. Ժիրայր Յակոբեան  
Օրիորդներ Սօսի Ներեւեան  
Նայիրի Համբիկեան  
Վանիա Էքսէրճեան  
Պ.Պ. Կարօ Աբգարեան  
Գէորգ Բրուտեան



Հ.Բ.Ը.Մ.—ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ



Զախէն աջ՝

Նստած

Օրիորդներ Սեւան Խաչատրուբեան  
Շուշան Զիլինկիրեան  
Սոնիա Մանուկեան

Ուռքե՛

Պ. Լևոն Անսուբեան  
Տոքիթ Քրիսթիան Թօսունեան  
Պ.Պ. Մինաս Խաչատրուբեան  
Ժորժ Կորկուտեան

ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՈԽՄԲ



Զախէն աջ՝

Ոտքի

(Վ. Ռ.)

Պ.Պ. Յակոբ Արիկեան  
Հրաչ Սվաճիպաշեան  
Արա Տեփոյեան  
Հրայր Տրդատեան  
Հրայր Ճղալեան  
Կարօ Արգարեան  
Նապիլ Մուրսի (Մարզիչ)  
Վիդէն Վարժապետեան

Նստած

Պ.Պ. Արա Յակոբեան  
Զախէն Ճիղմէձեան  
Ժիրայր Տեփոյեան

Պ.Պ. Ճիբօ Նէսիմ  
Գէորգ Երզնկացեան  
Միհրան Մրագործեան

ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՈԽՄԲ

Զախէն աջ՝

Նստած

Տոքթ. Կարօ Թօսունեան  
Պ.Պ. Արա Թասլաքեան  
Լեւոն Անսուրեան  
Ժորժ Կորկոտեան



Ոտքի

Պ.Պ. Վլաչ Աէֆէրեան  
(Վարչ. Ներկայացուցիչ)

Մարգիս Թօսունեան  
Ժորժ Ռոտառլահ Աշճեան  
Մաղէռ Ստմտան

Տոքթ. Ամբ Սափուաթ (Մարզիչ)

Պ.Պ. Վարդերես Յարութինեան  
Յակոբ Գութնուեան  
Կարօ Կանիմեան  
Ուետիս Կանիմեան (Վարիչ)



**ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՈՒՄԲ**  
(19-ԷՆ ՎԱՐ)

**Զախէն աջ՝**


Լեւոն Գալրակչօղեան  
Զաւէն Գաղանձեան  
Ժողէֆ Միշէլ  
Կարի Կիրակոսեան  
Սերժ Սագայեան

**ԱՂՋԱԱՆՑ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՈՒՄԲ**  
**Զախէն աջ՝**  
**Նստած**

Ժանին Զօփուրեան  
Մարլո Միմոնեան  
Սեդա Ալիքսանեան  
Սիլվա Միմոնեան  
Ալին Արթինեան

**Ուռքի**

Սիլվա Ներետեան  
Մարտի Տէօլլէթեան  
Սիլվա Ալիքսանեան  
Արտա Գութնուեան  
Նորա Կարինեան



**ՓԻՆԿ ՓՈՆԿԻ ԽՈՒՄԲ**

**Զախէն աջ՝**

Վազգէն Էքսէրճեան  
Գոգօ Միմոնեան  
Ալեքս Սրապեան

ԽՄԲԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ



Զախէն ալ  
Նոտած

- Օր. Սոնիս Թաղաքետն (Փոխ-Խմբապետուհի)  
Տոքթ. Անի Տիչչէքէնեան (Արձակական խմբապետուհի)  
Տիկ. Լիոսի Փիլիկեան (Փոխ աւագ-Խմբապետուհի)  
Տոքթ. Սոնիս Գալիքաքնեան (Խմբապետուհի)

Ամքի

- Պ.Պ. Յակոբ Թիւթինձեան (Պալու)  
Յակոբ Գութնույեան (Փոխ-Աքէլա)  
Լեռն Անսուրեան (Աքէլա)  
Տոքթ. Կարօ Թօսունեան (Ա. Խմբապետ)  
Պ.Պ. Մինոս Խաչատրեան (Բ. Խմբապետ)  
Ժորժ Կորկոտեան (Փոխ-քիմապետ)  
Կարօ Կանիմեան (Վարիչ Առաջնորդ)

նոյնքան եւ իր ապագայով՝ չի կընար անտես առնել հասութաբեր պաշտօն մը, ուսուցիչ ըլլալու սիրոյն։ Մանաւանդ՝ հայերէն լիզուի ուսուցիչ։ Եթէ տարբեր ճիւղի ուսուցիչ մը միջոցը ունի քովնատի դասերով, նոյնիսկ օտար վարժարանի մէջ դասաւանդելով՝ յաւել եալ հկամուտ մը ապահովելու, հայերէնի ուսուցիչը այդ կարելիութենէն իմկ զրկուած է։ Պէտք է խոնարհի այն քանի մը նուիրեալ եւ դոհարերող հերոսներուն առջեւ, որոնք հակառակ ամէն բանի՝ կը ստանձնեն այդ պաշտօնը։ Բայց գոյամարտ մը կարելի չէ մղել մէկ քանի «կամաւոր»ներով։ Մարզուած բանակի պէտք կայ։

Միլանարնակ նէքրլմէն Հայը՝ Պր. Երուանդ Հիւսիսեան, տարուած այս մտահոգուներէն՝ Պէյրութի մէջ հաստատեց հայագիտութեան ամպիոնը։ Գովելի գաղափար որ, ըստ իս, արմատապէս չի լուծեր համող սասուցիչը պատշաճ կենցաղով մը ապահովելու հարցը։

Անոր արմատական եւ գործնական միակ լուծումը կը կայանայ՝ «ՀՅԱՊՈՒՐԻՉ ԵԽ ՔԱՇՈՂԱԿԱՆ ԴԱՄՁՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԻՆԻ ՈՒՍՈՒԻԾ-ԶԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ»։

Ոչ անկարելի հարց մը, զոր միայն Բարեգործականը կընայ գլուխ հանել, չնորդիւ իր վայելած փորձառութեան, բարիկամեցողութեան եւ վարկին։

Ի՞նչպէս։

Աշխարհի մէջ պաշտօնավարող ՀԱՅԵՐԻՆԻ ուսուցիչներուն։

... ՅԱՏԿԱՑՆԵԼ ԲԱԶԱՐԻԿ ԱՄՍԱԹՈՇԱԿ  
ՄՐ, ՀԱԽԱՋԱՐ ԻՐ ՍՏԱՑԱՅ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻՆ։

Պ. ԱՓԱՀՈՎԵԼ ԱՆՈՐ ԾԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԲԱԿԱՐԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՈՎ։

Իս գոց դիտեմ ասոր պատստիսանը։ Պիւտնէ չունինք։ Իսկ ծրադիրը մեծ ծախքի կարօտ է։

Երանի՛ թէ շատ աւելի մեծ ըլլայ ծախքը։ Որքան շատ՝ կր նշանակէ թէ այնքան ալ մեծ է այդ ասպարէզին նուիրուելու տրամադրութեանածուներուն թիւը։ Ինքնին լուծուած կ'ըլլայ հարցը։

Գալով պիւտնէին՝ հոս չէ որ պիտի անձրգինք, երբ այնքան դիւրութեամբ հարիւր հազարաւոր ոսկիներ կըցանք զտնել ՀԱՅԻ ՍՈՎԻՆ, ոչմէ։ Ամէն անդամ երբ գտնուած ենք ճակատագրական երկրնտրամքի առջեւ՝ հայ ժողովուրդը մոռցած է անկարելի բառը։

Զկա՞յ այդ խնդրոյն համար նախատեսուած պիւտնէ։

Աւրեմն ստեղծենք դայն։ Ամէն գնով։

Ժամանակին, բարիքը՝ սովածին պատառ մը հաց տալու մէջ կը կայանար։ Ահա թէ ինչու բարերարներ առաւելապէս այդ նպատակին կը յատկացնէին իրենց կտակները։ Այսօր չկան հացի կարօտները, բայց կը մնան անոնց կտակները։ Մաղթենք որ այլեւս զանոնք գործածելու հարկին տակ չգտնուեինք անդամ մ'ալ։

Կարելի չէ՝ «սովածներուն յատկացուած կտակները յատկացնել «մտաւորական սովեալներուն», առանց բարերարին կամքին դէմ մեղանչած ըլլալու։

Իսկ եթէ անխորտակելի արգելքներ կան ատոր դէմ՝ միշտ կը մնայ ՈՒՐԻՇ ԽԻՍՏ-ՆԱԿԱՆ եւ ՇԱՏ ԿԱՐԵԼԻ միջոց մը, որ կախուած է վարիչներու կամքէն։

Թիւլադրել նոր բարերարներուն՝ իրենց կրտակները յա վկացնել «ՀԱՅԵՐԻՆԻ ՈՒՍՈՒԻԾ-ԶԻՆ ՖՈՆՆ»ին։ Բարերարին միտքը ազգին օգտակար ըլլալն է։ Կը մնայ ուղղութիւն տալ անոր։ Օգնել անոր։

Այդ «ՖՈՆՆ»ին մասին որեւէ առարկաւթիւն ունեցող չի կրնար ըլլալ։ Օր առաջ կազմնէնք «ՀԱՅ ՈՒՍՈՒԻԾ-ԶԻՆ ՖՈՆՆ»։

Զմոռնանք մէկ բան։

Շատ աւելի ՆՈՒԱԶ թուով զոհ տուած ենք ՀԱՅԻ ՍՈՎԻՆ, քան ինչ որ տալու վրայ ենք այսօր սիփուռքի մէջ «ՀԱՅԵՐԻՆԻ ՈՒՍՈՒԻԾ-ԶԻՆ ՍՈՎԻՆ»։

Եթէ Միութեան վարիչները այս մասին խորհած են արգէն, ինչ որ հաւանական է, չնորդաւորութիւններս եւ յաջողութեան մաղթանքներս։ Եթէ ոչ՝ բերեւս խորհրդածութեան առարկայ ընեն զայն։ Զուլումի մանկադր դադար չունի։ Կը մնայ աճապարել։

Հարուսակութիւն էջ 7 էն

Նախոգահ՝ Տիար Ալեք Մանուկեանը և անոր ունեցած հիմնարկան եւ բացասիկ գերը, այդ իրագործումներուն մէջ, թէ՛ որպէս զեկավար և թէ՛ որպէս բարերար, իր նախագահութիւն առելի քան 75ամեայ շրջանին։

Միութեան 75ամեայ Յորելեանին առթիւ, երբ ցկեանս նախագահ Ա. Մանուկեան կու գայ Եգիպտոս, ամէն հայու կուրծքը կը լեցուի արդար հպատակով իւ յուզումով իւ տես այս մեծ հայուն որուն սիրաը կը բարախէ ազգային տրոփիւնով եւ մարզկային ազնուագոյն զգացումներով։

Եգիպտահայութիւնը անսահման սիրով եւ խորունկ յարգանքով կ'ընդունի հայ ժողովուրդի այս հարազատ զաւակը, Հ.Բ.Ռ.Մ.ի ըրջանակը՝ իր մեծ ընտանիքին արժանաւոր ցկեանս նախագահը եւ միք օրերու մեծագոյն ազգային զեկավարն ու ազգային բարերարը եւ կը մաղթէ անոր որ վեռ երկար տարիներ առաջարգէ մեր մեծ Միութիւնը դէպի նորանոր իրագործումներ։

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>Հայրապետական Կոնդակ</b>	3
<b>Յոքելեանն ու Յոքելեարը</b>	5
<b>Զաւէն Արք. Զինչինեան</b>	
<b>Պր. Յովհաննէս Քէհեաեան Ս. Ներսէս</b>	6
<b>Շնորհալի շբանշանին արժանացած</b>	
<b>Ադամանդեայ Յոքելեանը</b>	7
<b>Ցակոր Համբիկեան</b>	
<b>Կազմենի «Հայերէնի Ուսուցիչ»ի Ֆօնտը</b>	9
<b>Ալ. Մարուխան</b>	
<b>Հ.Բ.Ը.Մ.ի Նախագահները</b>	11
<b>Հ.Բ.Ը.Մ.ի Իրաւական ու Կանոնագրական</b>	
<b>Կառուցուածքը</b>	13
<b>Հ.Բ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչական Ժողովի Կազմը</b>	14
<b>Հ.Բ.Ը.Մ.ի Զուիցերիական Իրաւավիճակով</b>	
<b>Ընկերակցութեան Վարիչ Մարմնի Կազմը</b>	15
<b>Եգիպտոսի Կեդրոնական Յանձնաժողովի Կազմը</b>	15
<b>Հ.Բ.Ը.Մ.ի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Գահիրէի եւ</b>	
<b>Աղեքսանդրիոյ Կազմերը</b>	17

١٩٨١

رقم الایداع بدار الكتب

٨١/٦١٣

المطبعة الأفريقية ت ٩٣٨٨١٦

## Հ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Հ. Բ. Ը. Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամին Գործադիր Մարմինը ուրախ է յայտարարելու որ անցնող տարեշրջանը եղաւ հարուստ եւ արդիւնաւէս՝ կատարուած աշխատանքներով եւ իրագործումներով։

Արդարեւ՝ Հիմնադրամս շարունակեց իր օժանդակութիւնն ու քաջալերանքը տարածել ամբողջ Սփիւռքի վրայ՝ մեր մշակութային եւ ընկերային կեանքին բոլոր գլխաւոր մարզերէն ներս։ Ան բազմաթիւ առիթներով ո՛չ միայն նիւթապէս զօրավիզ կանգնեցաւ մշակութային միութիւններու եւ մարմիններու կողմէ ձեռնարկուած ծրագիրներու, ո՛չ միայն քաջալերեց անհատական ճիգերը, այլ նաեւ ինք անձամբ նախաձեռնարկ եղաւ աշխատանքներու եւ ծրագիրներու՝ ստանձնելով անոնց կատարումին պատասխանատուութիւնը։ Հիմնադրամս, այլ խօսքով՝ չսահմանափակեց իր գործունէութիւնները քաջալերողի եւ պարզապէս ստարար հանդիսացողի շրջանակէն ներս, այլ անցաւ այդ սահմանափակէն անդին՝ որպէս գործոն մասնակեց բազում մշակութային - կրթական - ընկերային ծրագիրներու նախադրումին եւ կիրարկումին։ Հիմնադրամս չըաւականացաւ գրասենեակային եւ նպաստաբաշխ աշխատանքներով։ ան իր ներկայութիւնը զգալի դարձուց մեր մշակութային - գեղարուստական կեանքէն ներս՝ որպէս առաջնորդող կազմակերպութիւն նաեւ։

Արդ, Գործադիր Մարմինս կը փափաքի հրապարակով անդամ մը եւս իր խորունկ չնորհակալութիւնները յայտնել աղջային մեծ բարերար, Հ. Բ. Ը. Ալեք Մանուկեանին՝ Տիար Ալեք Մանուկեանին՝ ո՛չ միայն իր նիւթական անգնահատելի յատկացումներուն համար, որոնց չնորհիւ միայն գոյութիւն ունի Հիմնադրամս, այլ նաեւ եւ մանաւանդ իր անսպառ հետաքրքրութեան համար դէպի մեր մշակոյթը, իր շերմ սիրոյն համար դէպի մեր արուեստները, եւ իր ցոյց տուած անխոնջ չահագրգութեան համար դէպի Գործադիր Մարմինս աշխատանքները։ Ան իր անմիջական մասնակցութեամբ եւ իր թելադրութիւններով մեծապէս նպաստած է Գործադիր Մարմինիս ջանքերուն՝ անոնց տալով ուղղութիւն եւ կշիռ։

Ստորեւ կը ներկայացնենք Հիմնադրամիս անցնող տարեշրջանի նիւթաբարոյական տեղեկագիրը, եւ ցանկը կարգ մը աշխատանքներու, որոնք ծրագրուած են 1980 եւ 1981ի համար։

	1979	1980
1. Նպաստ տարեց ուսուցիչներու		
եւ մտաւորականներու	35,000	40,000
2. Գիրքերու գնում, - Պատմական,		
գրական, երաժշտական, եւայլն	20,000	8,000
3. Գիրքերու հրատարակութիւն	8,000	25,000
4. Յատկացում կազմակերպութեանց, -		
Մշակութային, Երիտասարդական	16,000	13,000
5. Հայերէնի ուսուցման	7,000	8,000
6. Գրական եւ երաժշտական մրցանակներ	14,000	---
 Գումար՝	 100,000	 94,000

Այս տարուան Օգոստոսի առաջին շաբաթվագիրըն Հիմնադրամս կայցուց Հայ ուսումնագիտական ժողով մը որուն ընթացքին քննուեցան կարգ մը գլխաւոր ծրագիրներ։ Հետեւարար, Հիմնադրամիս յատկացումներն ու աշխատանքները պիտի կեղրունանան այդ ծրագիրներուն վըրայ, որոնց գլխաւորներն են - Հայերէնով, Հայոց Պատմութեան միահատորեակ, անգլերէնով, Բարեգործականի 75ամեակի առիթով Գրական Մրցանք, հայերէնով, գրական ու պատմագիտական թարգմանութեանց շարք, Հայերէնի ուսուցման դասագիրքերու եւ այլ առարկաներու պատրաստութիւն եւ հրապարակում երաժշտական ձայնապնակներու եւ այլ նիւթերու։

Դիմիւն

Հ. Բ. Ը. Ալեք Միութեան Ալեք Մանուկեան  
Մշակութային Հիմնադրամի